

## Հարցումներ, որ հաճախ կը հարցնենք

### **Հ : Կուզեմ ձգել ընտանեկան տունս և հերանալ այս բռնության վիճակեն., սակայն չեմ գիտեր ուր կրնաս երթալ?**

Սկսելու համար քաղաքին մեջ օգնություններ կան.

Կրնաս երթալ ընտանեկան և ամուսնության բռնության գոհ կիներու ապաստանատուն

Այս տուները հաճախ ձրի սպասարկություններ կը հայթայթեն ինչպես ապահով տուն, տաքություն,ճաշ, բանախօս...կրնաս ըլլալ այրի կիւն կամ զաւակներու մայր.

Հոն կը գտնաս խաղաղ մթնոլորթ, օգնություն և բանախօսներ, որ քեզի կ'ընկերակցին ձեր այլազան պետքերուն.

Այս ամեն ծառայությունները թագուն են և հայթայթուած են ֆրանսերենով և անգլերենով, նոյնիսկ պետք եղած ատեն թարգմանիչի ծառայություններ կրնան հայթայթուիլ.

Երեխաները, որ կ'ընկերագցին իրենց մօրը **0-18** տարեկան պետք է ըլլան.

Անշուշտ բացառություններ կան և **18** վեր զաւակներ կրնան ընկերագցիլ իրենց մօրը հետ.

Ընդհանրապես ամեն ընտանիք ( մայր և զաւակներ) ունին իրենց անձնական սենիակը և կը բաժնուին խոհանոցը,բաղնիքը, նստուկ սենեակը:

Ամեն ապաստան տուն ունի իր անձնական կանոնները և ամեն տուն ունի տարբեր ժամանակ, այս ժամանակը կրնայ ըլլար մի քանի օր կամ մի քանի ամիս.

Անշուշտ ետքը բանախօսները կրնան օգնել կիներուն, որ գտնան հարկաբաժիններ կամ տուններ:

### **Հ : կուզեմ իմ վիճակս զինուորներուն պատմել: ինչ կրնայ պատահիլ?**

Կրնաս հեռաձայնել **9-1-1** թիւին կամ անձնապես երթալ **32** ոստիկանատուններէն մեկը.

Կրնաս գտնել ոստիկանատուն մը այս կայք էջին վրայ [www.spvm.qc.ca](http://www.spvm.qc.ca)

Ոստիկանները արագ մը կը միջամտեն, որ ապահովեն ձեր և ձեր զաւակներուն կեանքը.

Եթե ոստիկանները տեսնան, որ ձեր ամուսինը ոճրական հանձնանքներ գործեր է ինչպես ( ձեզ զառնել, բռնաբանել, ըլլայ սերական կամ զենքի սպարնալիք տայ, ձեզի բանտարկէ, ծեծէ, հոգապես նեղություն տայ...) կրնան ձեր ամուսնին բռնել և դատախազի ներկայացնել.

Եթէ ձեր ամուսինը բախուստ տայ, զինուորները իրեն պիտի բնտրեն և իրեն պիտի կեցնեն, քու ապահովության համար.

Ոստիկանները կրնան քեզի կարելուր բռնուրսներ տալ ինչպես ԳԱՎԱԳ կեղրոնի օժանդակութիւնը և ՍԵԼԸՍՍԵ կեղրոնի օգնութիւնը.

Այս կեղրոնները կ'օգնեն բռնութիան ենթարկուած գոհերը.

Ոստիկանները եթէ կարիքը գտնան քեզի կառաջնորդէն դեպի ապաստան տուն.

Ոստիկանները պատահած դեպքերու կրճատումը գրի կանցնեն և քեզմէ պիտի խնդրեն հայտարարութիւն մը.

Այս հայտարարութիւնը կոնաս քու մայրական լեզուով գրել, եթէ պետք ըլլայ թարգմանիչ կրնան հայթայթել:

Եթէ երեխաները ենթարկուած են ընտանեկան կամ բռնութեան արարքի, ոստիկանները անպայման լուր կուտան ՏԵ ԲԵ ԺԷԻՆ.

ՏԵ ԲԵ ԺԷՆ երեխաներու պահպանութիան տնօրէնութիւն է, ոստիկանները նորէն պատահած դեպքերու կռճատումը կը գրեն:

Ոստիկանները կրնան քեզի ընկերակցիլ, որ անձնական ապարանքներդ հաւազես, ինչպես անձնաթուխաթղթերդ, երեխաներուն թուխտերը...

Վերջապես տօսիեդ կը հանձնուի քննիչին, ան պիտի հաստատէ պատահած դեպքերը և հանձնէ տօսիէն դատախազին.

Դատախազը մեղադրանքները կը հալածէ.

Երբ որ ամուսինիդ ձերբակալեն, անոր կը տանին ձերբակալութիան կեղրոն. Ոստիկանը հարցազրոյցեն ետք կը որոշէ եթէ իրեն կեղրոնին մէջ պիտի պահէ կամ ազատ արձակ է:

Եթէ ամուսինդ ազատ արձակուի, անշուշտ պայմաններ պետքէ հարքէ, կրնան իրեն ստիպել, որ քեզմէ հերոս մնայ և հետդ չի խօսի.

Ուրեմն դատախազը կը որոշէ ամուսնիդ ճակատագիրը, սակայն միշտ դատարանը լուր կուտայ ապագայ քայլերուն մասին.

Բնաւ չի մոռնաս, որ մինակ չես, մի վախնար խօսելու, բանախօսներ կան քեզի լսելու եւ օգնելու, նոյնիսկ հետդ դատարան երթալու.

***Հ :ինչպես կրնամ տունը ձգել, երբ տուն վարձելու պայմանագիր ստորագրած եմ?***

Այդ գոնդեքսին մեջ ,որ փաստուի թէ դուն (եթէ զաւակ ունիս և հետդ կապրի) դուք վտանքի մեջ եք, օրինակ ընտանեկան կամ ամուսնական բռնութիւն ձեր ամուսինին կամ օրիշ անձի կողմէ, այս միջոցին կրնաք ուզել ձեր տան վարձելու պայմանագիրը դադրեցնել :

Պետք ունիք ուստիկանին գրած աթեսդասիոնին և ձեր տանտերը պետքէ երեք կարելոր փաստաթուղթ ներկայացնէ:

**1-Ֆորմիւլեր մը, որ կը խնդրէ դադրացնելու ձեր տան վարձելու պայմանագիրը որովհետև դուք կապրիք ընտանեկան կամ ամուսնական բռնութիւն:**

Շատ կարելոր է, որ ձեր տանտերը օժանդակ է ձեր փաստաթուղթին և ստորագրէ նօթերի մը արջև.

Այս թուղթը կրնաք գտնել այս կայք էջի վրայ:

<http://www.justice.gouv.qc.ca/français/publication/générale/bail.htm>

Եթէ ձեր տանտերը չ'ընդունի ճանչնալու ձեր ապրած բռնութիւնը պետքէ ներկայանաք դատարան:

**2-կարելոր է, որ ունենաք փաստաթուղթ մը, որ կրնայ օժանդակել ձեր խնդրանքը**

§ Ինչպէս ուստիկանութեան վկայագիրը

§ Վկայագիր մը,

- Ձեր ապաստան տունի բանախօսեն
- ԳԱՎԱԳ-ի բանախօսեն
- ԳԱԼԱԳՄ-ի բանախօսեն ( գալագս սեռային բռնութիւնը ապրող զոհելու կեդրոն մըն է)
- Բանախօս մը, որ ձեզի կ'օժանդակէ ( հիւանդանոցի մեջ, երէխաներու կեդրոնի մեջ, առողջութեան կեդրոնի մեջ...)
- Բժիշկ կամ այլ մասնագէտ մը

§ և վերջապէս ձեր տան վարձելու պայմանագիրին զօփին

վարձքի պայմանագիրը կը դադրի երկու ամիս ետք անշուշտ, երբ ամեն տոսիեն նման է.

Եթէ ձեր վարձքի պայմանագիրը երկար ժամանակի համար է վարձքի պայմանագիրը կը դադրի մեկ ամիս ետք.

Սակայն մինչև վարձքի պայմանագիրը կը դադրիլը պետքէ վարձքը լի ու լի վճառուի:

Զգուշ: Միայն վարձքի պայմանագիրը ստորագրողը ստիպուած է այս ֆորմիւլերը լեցնելու.

Եթէ դուք չ'եք ստորագրած, կրնաք ձեր տունը ձգել արանձ խնդիրի:

***Հ: Կրնամ սոսիալական տուն մը ստանալ?***

Երբ որ կին մը գոհ է ընտանեկան բռնությունից և կը համապատասխան է որոշ պայմաններու Շատ մեծ հնարաւորութիւն կայ, որ ստանայ ՀԼՄ.

ՀԼՄ-ը չնչին վարձավճարով բնակարան է

Երբ որ ՀԼՄ-ի դիմում կատարենք, նախնորելի է փաստաթուղթ մը ունենանք, մեր ապաստան տունեն.

Կամ ոստիկանատունէն կամ հիւանդանոցէն

ՀԼՄ ստանալը կրնայ 3-էն հինգ ամիս կարնէ.

Շատ մը ատեն աւելի ժամանակ կարնէ մանաւանդ եթէ մեծ ընտանիք եք

Կան ուրիշ ճարեր ինչպէս երկրորդ հանգրուանի տուներ, որ ապահով բնակարան կը հայթայթեն, հոն կան նայել բանախօսներ, որ ընկերակցին ձեզ.

Երկրորդ հանգրուանի տուն դիմելու համար պետք է մեկ ամիս առաջին հանգրուանի տուն մնանք.

Երկրորդ հանգրուանի տուները 3 ամիսէն մինչև երկու տարի է

***Հ: Իկամուտ չ'ունիմ, ինչպէս կրնամ հոգալ ինքզինքիս Կրայ ?***

Սոսիալական օժանդակութեան ծրագիրը կը տրամադրէ օգնութեան եկամուտ մը իբրև վեռջին միջոց այն անձերուն, որ եկամուտ չ'ունին իրենց կարիքներուն վրայ հոգալու.

Անշուշտ պայմաններ կան ընդունուելու այս ծրագիրին, ինչպէս եթէ ունիք պանքի հաշիւ, կամ դրամ կամ հարգի առարկաներ.

Երբ որ ձեր տոսիէն ընդունուի, և դուք կապրիք ապաստան տունի մէջ դուք իրաւունք ունիք մօտաւորապէս **100\$** ավելորդ դրամի ամեն ամիս:

Ընդունուելու համար այս օժանդակութեան, պայմաններէն մեկը պանքի հաշիւ ունենալ է:

Եթէ հաշիւ ունեիք և ձեր ամուսինը գիտէ, գաղտնի գտոր,անպայման փոխել գտոր որպէսի ձեր ամուսինը ձեր դրամին վրայ ձեռք չի դնէ:

Եթէ ձեր հաշիւին մասին տեղեկութիւնը ձեր տունը կըստանայիք անպայման լուր տալ ձեր պանքին և փոխել ձեր հասցեն:

**Հ: գանատական փոքրերու Ալոքաթիւնը ( ACE) և փոքրերու օժանդակութեան վճարումը կրնայ օգտարար ըլլալ հոգալու համար ձեր զաւակներուն պետքերուն:**

գանատական փոքրերու Ալոքաթիւնը ամսական վճարում մըն է, որ տուրքի չի ենդարկուիլ Անշուշտ պայմաններ կան ընդունուելու այս ծրագիրին, ընտանիքները այս դրամով կրնան հոգալ իրենց **18**-են փոքր զաւակներուն.

**ACE**-են մոտաւորապէս առավելագոյնը **6400\$** կը տրամադրէ տարեկան վեց տարեկանէն պզտիկ փոքրերուն, և **5400\$** վեցեն-տասնը ութ տարեկան փոքրերուն.

փոքրերու օժանդակութեան վճարումը Քեպէք բրովանսի յատուկ օժանդակութիւն մըն է, որ նույնպէս տուրքի չի ենդարկուիլ.

Ան կը վճարուի երեք ամիս անգամ կամ եթէ ուզենք ամեն ամիս.

Այս գումարը կը տարբերի ընտանիք է ընտանիք , կարաւարութիւնը տարբեր ուսումնասիրութիւնները կը քննէ ( ինչպէս զաւակներուն գանակը, ընտանիքին եկամուտը)և անոր համաձայն կը որոշէ գումարը

Ընդհանրապէս եթէ մայրը և հայրը միասին կապրին, մայրը կը ստանայ այս օժանդակութեան գումարը.

Ուրեմն, երբ որ որոշէս ձքել քու ընտանեկան բնակարանը բռնութեան պատճառով և այս օժանդակութեան գումարները ձեր գոյքի հաշիւին մեջ կերթար, գոցեցեք այդ հաշիւը շատ արագ և նոր անձնական հաշիւ մը բացեք: Ապա լուր տուեք կառավարութեան.

Արաւել կրնաս բացատրել քու պարագադ կառավարութեան և պահանջել գաղտնի գոտ մը, որ դժուարացնես և պահպանես զաւակներուդ դրամը.

Աւելի տեղեկութիւն ստանալու համար այձեւեձէք այս երկու կայք էջ:

[Http://www.cra-arc.gc.ca/bnfts/CB/menus-fra.html](http://www.cra-arc.gc.ca/bnfts/CB/menus-fra.html)

[Http://www.rrq.gouv.qc.ca/fr/programmes/soutien\\_enfants/paiement/pages/prime\\_time.Asps](http://www.rrq.gouv.qc.ca/fr/programmes/soutien_enfants/paiement/pages/prime_time.Asps)

Սակայն եթէ ձեր ամուսինը կը ստանայ այս օժանդակութիւնները, շատ արագ տեղեկացնել կարաւարութիւնը և բացատրել նման վիճակը և ջնջել հին պանքի հաշիւը և բանալ նոր հաշիւ մը քու անունովդ:

***Հ: Կուզեմ բաժանուիլ ամուսին ես, իրավունքներս չեմ գիտեր և փաստաբանի դրամ չունիմ:***

Երբ որոշում առնեք ձեր ամուսինեն բաժանուելու, եւ դուք ձեր իրավունքները չեք գիտեր, պետք պիտի ունենաք փաստաբանի, սակայն նիւթական գումարը չունիք:

Վստահ փաստաբանի վարձավճարը կրնայ ձեր նիւթական վիճակեն բարձր ըլլայ:

Եթէ դուք կը ստանաք կարաւարութիւնեն դրամական օգնութիւն և կը համապատասխանեք որոշ պայմաններու շատ մեծ հնարաւորութիւնը կայ, որ դուք ստանաք ձրի փաստաբանի իրավունք:

Այս օգնութիւնը կը կոչուի «ետ ժիւրիտիք» իրաւական օգնութիւն.

«ետ ժիւրիտիք»-ը տարբեր ուսումնասիրութիւնները կը քննէ ( ինչպէս զաւակներուն զանակը, ընտանիքին եկամուտը) և անոր համաձայն կը որոշէ եթէ դուք կրնաք օգտուիլ նման ձրի իրենց գրասենիակեն կամ պետքէ վճարեք ջնջին գումար մը:

Աւելի տեղեկութիւններու համար կամ առաջին նշանակումը կատարելու համար պարզապէս այցելեք ձեր տեղակայման գրասենյակը: Այն գտնելու համար Դուք կրնաք խորհնդանշել Հանձնաժողովի դերի ծառայութիւններու իրավաբանական անձանց կայքէջի հետ:

<https://www.csj.qc.ca>

Եթէ դուք իրավունք չունիք օգտուելու ետ ժիւրիտիքեն և հնարաւոր չէ վճարելու վճարելու փաստաբանի վարձը. Կրնաք դիմել ուրիշ կազմակերպութիւններու, ինչպէս «ժիւրի փոփ լեկալ գլինիքը»

Եթէ կը համապատասխանեք որոշ պայմաններու, Շատ մեծ հնարաւորութիւն կայ, որ այս կազմակերպութիւնը կրնայ ձեզի փաստաբան մը տրամադրել չնչին գումարով մը:

***Հ: Ամուսինըս բարեկամական ամուսնալծվում կարաջարկէ կամ միջնորդութիւն.***

***Պետք է ընդունիմ?***

Ամուսնալծվման կամ բաժանումի ընդաձկին, օրենքը կը ստիպէ, որ ամեն իրաւական զիւք, ըլլայ եկեղացական կամ քաղաքացիական միութիւն ընդունի ծառայութիւնները մասնագետ միջնորդի:

Այս միջնորդութիւն ընդաձկին զիւքերը կը բանակցին Ամուսնալծվման, տունին, դրամին և ամեն են կարևորը ով պիտի ունենայ զաւակներուն պահը:

Միւս կողմէն եթէ դուն գոհ ես ընտանեկան և ամուսնութեան բռնութեան, քու ամուսինդ կրնայ քեզի վախեցնել կամ սպառնալիքներ տալ., որ դուն չստանաս քու իրավունքներդ.

Այս ատեն կրնաք խնդրել, որ դեմ դեմի չի գտնուիք.

Շատ ատեն կիները արագ ազատելու համար և շարունակելու իրենց կեանքը զիջումներ կընեն, միշտ հիշեցէք թէ իրավունքներ ունիք.

**Զգուշ եղէք !**

**Խորհրդակցիր փաստաբանի հետ**

**Իրավունքներ ունիս և անոնք պետք է, որ հարգուին:**

Եթէ ամուսնացած եք, կրնաք զատել Ամուսնալծվում կամ բաժանում բաժանումի ընդաձկին զիւքերը կը բանակցին տունին, դրամին և ամեն են կարևորը ով պիտի ունենայ զաւակներուն պահը:

սակայն որովհետեւ միայն բաժնուած եք, զիւքերը ստիպուած են հարգելու իրենց ամուսնութիան օրէնքները:

կրնաք խորհնդանշել այս կայքէջ-ը

[Http://www.educaloi.qc.ca/capsules/la-separation-legale](http://www.educaloi.qc.ca/capsules/la-separation-legale)

Սակայն եթէ դուք ամուսնացած չեք և կապրիք իբրև զիւք հոս շատ իրավունքներ չունիք ճիշտ այս պատճառով խորհրդակցէք փաստաբանի հետ:

***Հ: Ինձի կը վախցնէ, որ ես եթէ իրեն ձքեմ, պիտի կորսնցնեն զաւակներս***

Օրէնքին առջև երկու ծնողքներ հաւասար իրավունք ունին.

Ուրեմն հայր մը և մայր մը նոյն իրավունքները ունին և նոյն օրէնքներուն կենդարկուին.

Հայրը չի կրնալ որոշել թէ ինքը պիտ ստանայ զաւակներուն պահը և մայր մը որովհետև ընտանեկան տունը ձքեց իր զաւակներուն հետ չի նշանակեր, որ պիտ ստանայ իր զաւակներուն պահը:

Սակայն եթէ դուն գոհ ես ընտանեկան կամ ամուսնութեան բռնութեան կրնաս ընտանեկան տունը ձքել զաւակներուդ հետ, սակայն չես կրնալ ձքել գեպէքը:

Ճիշտ այս պատճառով պետք է խորհրդակցիս փաստաբանի մը հետ, որ ժամանակաւոր զաւակներուդ պահը ուզես և չի դատապարտուիս օրէնքին կողմէ առեվանգութեամբ:

Ժամանակատրոսը զուգահեռներով պահել կրնաս ուզել դատախազին, արաւելագոյնը կրնաս մինչև 6 ամիս զուգահեռներով պահել ունենաս: այսպիսի կրնաս բաւական ժամանակ ունենալ պզտիկներով դպրոց փոխելու կամ նոր մանկամտուր գտնելու:

ասկէ ետք է, որ դատաստանը որոշում կարնէ զուգահեռներուն պահին մասին. Ան նկատի կարնէ լաւագոյն լուծումը զուգահեռներուն համար.

Քու անձնական եկամուտը կարելու է:

Եթէ կը վախնաս զուգահեռներով ապահովութեան վրայ, նշել այս քու փաստաբանիդ ան կրնայ հսկուած այցելութիւն պահանջել դատախազին.

Կրնաս նայել ՏՓԺ-ին օգնութիւն ուզել:

Կուզենք բացատրել թէ ՏՓԺ-ին նպատակը ձեր զուգահեռները ձեզմէ բաժնել չէ.

ՏՓԺ-էին նպատակը ձեր զուգահեռներուն լաւութիւնն է և անոնց ապահովութիւնը

Անպայման ձեր փաստաբանը պետք է բացատրէ թէ ինչու դուք կը վախնաք ձեր զուգահեռներուն ապահովութեան վրայ. Այս հանգրուանները կրնան ըլլար երկար եւ բաւական բարդ.

Անպայման պետք է ունենալ փաստաբան մը, որ մեզի օգնէ և խորհուրդ տայ:

Շատ կարելի է, որ դատախազը որոշէ թէ զավակներուն համար նպաստատու է, որ պզտիկները տեսնան իրենց հոր.

Ապաստան տուն մը կրնայ քեզի օգնել և խրատնել տալ:

### ***Հ: Պանքին մեջ զիւքերու հաշիւ ունինք, ինչ պետքէ ընեմ?***

Պանքին մեջի հաշիւը եք կը կրէ երկու անուն ուրեմներկու անդամները ստիկուած են պատասխանատու ըլլալու այդ հաշիւին.

Եթէ պարտք ունիք հաշիւին մեջ, ստիպուած եք վճարելու.

Եք մեկ անդամը որոշէ չի վճարել, միւս անդամը ստիպուած է վճարելու:

Ճիշդ այդ պատճառով պետք է գոցես այս զիւքերու հաշիւը., սակայն շատ կարելու է, որ միայն կես գումարը առնես որովհետև հաշիւը երկուքիտ կը պատկանի:

Երբ որ ձգես տունը պետք է նիւն օրն, իսկ հաշիւին կեսը առնես ոտովհետև ամուսինդ կրնայ ինքը հաշիւը պարպել :

Այս գործողութիւնը պետք է ձեր տան մոտ պանքէ մը ըլլայ և ոչ քո նոր ապաստան տունիդ քովերը, որովհետև ամուսինդ կրնայ նոր շրջանին մեջ քեզ բնտրել և գտնել:



**Հ: Ես ոչ գանատացի եմ ոչ ալ բեզիտանդ բերմանանդ, ամուսինս ձգելու կը վախունամ որովհետև չեմ գիտեր եթէ այս պատճառ ըլլայ իմ գաղթելու առաջադիմութեան:**

Ինչ, որ կը վերաբերի քու գաղթելու տօսիւնդ ( ըլլաս փախստական կամ բարենաժ տօսիւնով) պետքէ կապուիս գանատայի քաղաքացիութեան սենեակին հետ:

Կամ հարցնես քու ետ ժիւրիտիք փաստաբանիդ եթէ դուն չափանիշները ունիս, որ քաղաքացի ըլլաս:

Եթէ փախստական ես կրնաս նայել խրատ արնել ՄԻԻԻՍՍՍ-տիւ- սենդր-ուեսթ բրոկրամեն և ապաստարան խնդրես ՓՐԱԻՏԱ

**ԵՐԲ ՈՐ ՈՐՈՇԵՍ ՏՈՒՆԸ ԶԳԵԼ ՀԵՏԴ ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՆԵՑԻՐ**

- § տան և ինքնաշարժին բանալիներուն տուպլը
- § կարետոր հեռաձայներու թիւերը
- § ինքնաշարժիդ տետրակը և թիւի փաստաթուղթ
- § ինքնութեան փաստաթուղթ, ասիւրանս սօսիալ, փաստաթուղթ, ծննդեան փաստաթուղթ, քաղթելու տօսիւն...
- § ամուսնութեան փաստաթուղթ
- § ասիւրանս մալատի և վաքսեններու տոսիւն
- § պանքի հաշիւներու տետրակ
- § գարդ գրետի, տեպի, տունի վերաբերեալ թուղթեր
- § տան վարձքի փաստաթուղթ
- § վկայական և դպրոցի նիշեր
- § հարգի ապրանք
- § ոսկեղեն

Եթէ տակաւին հարցումներ ունիս տունը ձգելու մասին, և քու և քու զաւակներուն ապահովութեան մասին միշտ կրնաս հեռաձայնել ՍՕՍ ՎԻՕԼԱՆՍ ԳՕՆԺԻԻԿԱԼ միշտ փանախօսներ կան քեզ օգնելու և քեզի խրատելու

Եթե որոշեա տունը մնալ միշտ բջիջային հեռաձայնիդ ( սեիւլերիդ) վերջին խօսուած թիւերը հանէ, որ ամուսինդ չիմանայ թէ դուն տունը ձգելու որոշում առած ես կամ նիւնիսկ ՍՕՍ-ին հետ կապուած ես,ան կրնայ գայրանալ և վտանգաւոր կացութեան մեջ կրնաս գտնուիլ.

Շատ կարեւոր է այս հարցերը թագուն մնան

գիստցիր, որ հեռաձայնեդ կրնայ գիտնալ թէ դուն ուր կը գտնուիս.

ԺՓՄ միշտ մարէ քու ապահովութեան համար

Մարէ նայել ժեյօ լօգալիզաթիօն տիմաժ ամեն մեքենաներուդ վրայեն, ինչպէս բջիջային հեռաձայն, դապլեթ,գոմբիուդր...

Սօշըլ մետիան ալ մարէ ( ինչպէս ֆեյսպուքը, ինստակրամը,դուիդըը սնեփչադը...)